

# Լեւոն Բաշալեանի բառապաշարը

ՊԱՐՈՅԻ ԱՂՊԱՇԵԱՆ

«Առաջին օրէս աշխատեք եմ, որ հայ լեզուն ըլլայ միշտ ու մկում գործիք մը, լաւ լարուած, լաւ ազուցուած, ձեռքի հլու հմազամք գործիք մը, կերպաւորեալու համար մտածումներք ու զգացումներք»:

ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ

(«Անահիտ», 1934, քիւ. 5-6, էջ 91)

19-րդ դարու 80-ական թուականներուն սկսած գրական շարժումը, արեւմտահայ գրականութեան սլաւոնութեան մէջ հանդիսացաւ կարեւոր անկիւնադարձ՝ ուսման թիզմէն դէպի իրապաշտութիւն: Այդ ժամանակահատուածին, գրականութիւնն ու ժողովուրդը ակներեւ ձեռով սկսան իրարու մօտենալ: Արեւմտահայ իրականութեան մէջ յառաջացած հասարակական տեղաշարժերը եւ ընկերային շերտաւորումներու շեշտուածութիւնը լայն հիմք տուին իրապաշտ ուղղութեան: Մինչ այդ՝ գրականութեան մէջ տիրական ուսման թիզմի անձնական ճիչերն ու արտունջները, իրենց տեղը զիջեցան մայրաքաղաքի (Պոլսի) եւ դաւառի կեանքի լուսանցքին վրայ նետուած խոնարհ խաւերու («թուլումպաճիներ»ու, «ձկնորսներ»ու, «պանդուխտներ»ու, «տան աղախիններ»ու, «չքաւոր մտաւորականներ»ու, եւլն.) ցաւերուն ու հոգերուն: Հասարակական ու աղգային անարդարութիւններու դէմ հին, տարբերային, զգացական ու ուսման թիզ ընդլզումը, սկսաւ վերածել գիտակից բողոքի, եւ գրականութեան մէջ «առարկայական» սառած ուձալիզմը հասցընել մինչեւ քննադատական իրապաշտութեան աստիճանը:

Արեւմտահայ իրապաշտ դրականութեան առաջին խոշոր ու տաղանդաւոր ներկայացուցիչը հանդիսացաւ Յ. Պարոնեան, որ դրականութիւնը մօտեցուց ժողովուրդին, հիմնաւորեց մեր դրական արձակը, զոր հետագային, իրապաշտ սերունդի խումբ մը հեղինակներ՝ պլխաւորութեամբ Ա. Արփիարեանի եւ իր «գործակիցներ»ուն՝ Գ. Զոհրապի, Տ. Կամսարականի, Լ. Բաշալեանի, Հ. Ասատուրի, Մ. Կիւրճեանի (Հրանդ), եւլն., աւելի զարգացուցին եւ առաւել արտայայտչական դարձուցին :

Իրապաշտ շարժումը դրականութեան իր բերած ժանրային շարք մը կարեւոր ներդրումներու կողքին, հիմք ծառայեց դրական լեզուի հարստացման ու բիւրեղացման անհրաժեշտ վերազարթօնքին, եւ յօդուտ աշխարհաբար դրական «նոր լեզուի» յաղթանակին ու ընդհանրացման, լուծեց «աշխարհաբարեաններու» եւ «գրաբարեաններու» երկարամեայ վէճը. այնպէս որ հին գրաբարականներէն ոմանք՝ ինչպէս Յ. Գուրգէն, «հասկնալի» դառնալու համար ստիպեցան դրել աշխարհաբար :

Իրապաշտ շարժման մուտքը հայ իրականութենէն ներս հանդիսացաւ խիստ կարեւոր իրադարձութիւն հայ դրականութեան պատմութեան եւ ընդհանրապէս հայ ժողովուրդի մշակոյթին համար :

Վերոյիշեալ շարժումին բերած նորութիւններուն ու թարմութիւններուն նպաստը, առաւել եւս կը շեշտուի ու կ'արժեւորուի, երբ նկատի ունենանք քաղաքական այն ահաւոր դրութիւնը, որուն մէջ կ'ապրէր հայութիւնը: Համիտեան բռնապետութիւնը հայ ժողովուրդի բնաջնջումի ծրագրին իբրեւ նախաքայլ, դրաքննական խիստ միջոցներով կը սեղմէր ու կը հալածէր հայ յառաջադէմ միտքը, դրականութիւնն ու մշակոյթը: Մակայն ժամանակի մեր լուսամիտ մտաւորականութիւնը՝ գրագէտներ, հրապարակագիրներ եւ այլ մշակներ, զիտցան ոչ միայն անվթար պահել իրենց պայքարի դէնքը՝ «գրիչը», այլեւ զարգացնել ու նոր փայլ ու թոխչե տալ հայուն դոյութեան կռուանին՝ լեզուին :

Այս պայքարի յառաջապահները պատմութեան մէջ ճանչցուեցան «80-ականներ» անունով: Իսկ իրենց ժամանակն ու գործունէութիւնը՝ «80-ականներ»ու ժամանակաշրջանն ու գործունէութիւնը :

«Ութսունականներ»ու գործունէութիւնը, խիստ նշանակալից եւ օգտաբեր եղաւ յատկապէս լեզուական նորարարութեան մարզին մէջ :

Այս բնագաւառին մէջ, անոնց նպատակն էր, ամէն բանէ առաջ՝ դրել ժողովուրդին համար, հայերէնը դարձնել պարզ, մաքուր ու մանաւանդ մատչելի հայ ընթերցողին:

Երկրորդ՝ հայերէնը հարստացնել, կատարելագործել եւ բարձրացնել դարպասած օտար գրական լեզուներու մակարդակին:

Անվարան կարելի է ըսել, որ 80-ական թուականներու գրական սերունդը լիովին յաջողեցաւ արեւմտահայերէնը յղկելու, աւելի ճկուն ու արտայայտիչ դարձնելու առաջադրանքին մէջ, ինչ որ մեծապէս նպաստեց հայ գրականութեան հետագայ զարգացումին ու բարգաւաճման:

Այս առնչութեամբ, այդ սերունդի ամենակարկառուն դէմքերէն, տաղանդաւոր գրագէտ Գ. Զոհրապ, շատ դիպուկ ձեւով բնորոշած է իր սերունդի լեզուաչինարարական երախտաշատ գործը՝ հետեւեալ տողերով.

«Միբառուք ունինք ըսելու որ պատուոյ աւանդ մը ձգեցինք իրենց, արեւին չափ պայծառ, բիւրեղի պէս ջինջ ու անոր պէս երփներանգ լեզու մը թողոյ՛վ իրենց, լեզու որ ասկէ քառորդ դար առաջ դոյութիւն չունէր գրականութեան մէջ»: (1)

\* \* \*

«Ութսունականներ»ու նշանաւոր ու ինքնատիպ դէմքերէն մէկը հանդիսացաւ Լեւոն Բաշալեան, որ արեւմտահայ իրապաշտական արձակի (մասնաւորապէս նորավէպի) եւ լեզուի բիւրեղացման ու զարգացման մէջ իր խոշոր դերը ունեցաւ:

Լ. Բաշալեանի գրական ստեղծագործութիւնը տեւեց շուրջ տասնհինգ տարի, որմէ ետք գրական ասպարէզէն քաշուեցաւ, եւ որուն համար ոմանք զինք կոչեցին «դասալիք»: Այնուամենայնիւ, Լ. Բաշալեան, որպէս արեւմտահայ գրական լեզուաչինարար, ունեցաւ իր անժխտելի ու զնահատելի դերը: Ան խորապէս ուսումնասիրած էր հայոց լեզուն, տիրապետած եւ իւրացուցած անոր քերականական օրէնքներն ու կանոնները, քաջ զիտակ էր հայերէնի դարձուածքներուն ու ոճերուն: Ան հարստացուց հայերէն բառապաշարը՝ օգտագործելով անոր լեզուական առաւելութիւնները, ճկունութիւնն ու բառակազմական զանազան միջոցները:

Լ. Բաշալեան, որպէս արեւմտահայ գրական լեզուի նորարար, նպաստած է աշխարհաբարի վերջնական յաղթանակին, միաժամանակ՝ յենելով գրաբարի հարուստ ու ճոխ պաշարին, եւ զայն օգտագործելով նոր լեզուաչինարարութեան մէջ:

1) «Լոյս», 1906, թիւ 28:

\* \* \*

Գրական ստեղծագործութիւններու լեզուական ինքնատուութիւնն ու իւրայատկութիւնը հանդէս կու գայ ոչ միայն նախադասութիւններու անթերի կառուցումով, կապակցումով կամ շարահիւսութեամբ, այլ նաեւ բառապաշարով:

Գրողը կ'օգտագործէ իր ժողովուրդի լեզուին յատուկ բառերը, այլ խօսքով՝ ազգային լեզուն, որուն հարստութիւնն ու բազմերանդութիւնը կ'արտացոլայ գեղարուեստական երկերուն մէջ: Ան իր երկերուն մէջ կ'օգտագործէ իր ժամանակաշրջանի կենցաղին, նիստուկացին եւ այլ երեւոյթներուն յատուկ բառեր՝ տիպականացնելու եւ բացայայտելու համար կերպարներ ու հերոսներ, շեշտելու եւ մատնանշելու համար բնաւորութեան գիծեր, նկարագրելու եւ պատկերելու համար երեւոյթներ ու տեսարաններ: Գրողը, որքան լաւ ու խորապէս տիրապետած ըլլայ լեզուի բառապաշարին, կրնայ աւելի հեշտութեամբ ու պատկերաւորութեամբ արտայայտել այս կամ այն երեւոյթը, միտքը:

Սակայն գրական լեզուի մէջ յաճախ մուտք կը գործեն լեզուական այնպիսի միւտերներ, որոնց առկայութիւնը, ի պահանջել հարկին, անհրաժեշտութիւն կը դառնայ:

Ներկայ ուսումնասիրութեան հիմնական առաջադրանքը կը կայանայ, համառօտակի քննել լ. Բաշալեանի լեզուի բառապաշարի առանձնայատուկ շերտերը:

### ՀՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Լեզուաբանութեան մէջ բացայայտ իրողութիւն է, որ լեզուի ֆերականակաւ կառուցումէք կը փոխուի աւելի դանդաղ, աստիճանաբար, քան բառային հիմնական կազմը: Իսկ վերջինս իր հերթին, կը փոխուի աւելի դանդաղ քան բառային կազմը (բառափոխութիւն) ընդհանրապէս, որովհետեւ ասոր վրայ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ փոփոխութիւնները աւելի յաճախ կ'ազդեն եւ աւելի ակնյայտ կը դառնան:

Բառերը կը հիմնան երկու հիմնական պատճառներով.

ա) Երբ տուեալ բառի միջոցով արտայայտուած իմաստը առօրեայ կեանքէն կը մղուի ինչ-ինչ պատճառներով:

բ) Երբ նոյն իմաստը արտայայտող բառերէն մէկը կը պարտուի եւ դուրս կու գայ տուեալ լեզուէն:

Այս առումով, լ. Բաշալեանի լեզուին մէջ նշմարելի է հնացած բառերու հոյլ մը, որոնցմէ՝ ստորեւ օրինակներ.

Գողգեկ (էջ 9) (2), նոյնյետայն (9), այլայլակ (10), անդ (20), տախտակորմ (32), վաղնջուց (32), քթանակ (34), այսահար (49), փախստեայ (50), քաջալիբ (54), բեկբեկ (56), փութանակ (59), արբշու (71), կոկորդալիբ, տարբորէն (62), մոյնք (62), հրուտ (63), ապաքէն (66), ուժադանակի (99), աւասիկ (105), պանդոյր (115), կոչունք (118), դոհ (121), ալք (152), թմբիբ (165), հաճ (232), անդաստակ (252) ելն.:

#### ԳՐԱԲԱՐԱՁԵՒ ՏԱՐՐԵՐ

Լ. Բաշալեան որքան ալ հետեւողական լեզուամշակ ու աշխարհաբարբի ջատագով մըն էր, այլ խօսքով՝ արեւմտահայ գրական լեզուի դրօշակակիրներէն մէկը, այնուամենայնիւ, իր լեզուին մէջ սպրդեցան գրաբարաձեւ (մասնաւորապէս՝ հոլովածեւեր) որոշ տարրեր:

Սակայն, պէտք է ընդունիլ, որ այս տարրերու օգտագործումը բացարձակօրէն չէ ազդած իր ընդհանուր ստեղծագործութեան, զեղարուեստականութեան եւ մանաւանդ լեզուին վրայ, ընդհակառակը, կարծես թէ այդ տարրերուն օգտագործումը որոշ դունադեղութեամբ ու ճոխութեամբ համակած է իր ստեղծագործութիւնը, որովհետեւ ատոնց առկայութիւնը եղած է չափաւոր ու գրական արդի լեզուի մը պատշաճելի սահմաններուն մէջ. մանաւանդ, երբ նկատի առնենք որ արեւմտահայ գրական լեզուի մաքրման շրջանին, տակաւին գոյութիւն ունէին «գրաբարեաններու» ջերմ երկրպագուներ: Ասով հանդերձ, գրաբարեան այս տարրերը, միջին ընթերցողի մը համար հասկնալի են ու ըմբռնելի, ինչ որ շատ կարեւոր է ու անհրաժեշտ: Ահաւասիկ օրինակներ՝

«Աշակերտաց (9), որք (10), նմա (10), դիտողութիւնք (10), զայս (10), արհամարանաց (10), խանդաղատանօք (12), զի (13), առաջնոյն (16), տիրուհւոյն (17), եռանդամբ (18), անրջոց (22), իմն (26), որոց (43), միոյն (62), մարմնոյ (62), այլք (69), ամբաստանելոց (103), զանի (116) ելն.:

Ինչպէս նշմարելի է վերոյիշեալ օրինակներէն, ժամանակակից արեւմտահայերէնի մէջ յաճախ կ'օգտագործուին նմանօրինակ գրաբարաձեւ հոլովներ (որուն մէկ մասը արդէն քարացած հոլովածեւեր են), սակայն ոչ նոյն տարողութեամբ:

2) Բոլոր օրինակները վերցուած են Լ. Բաշալեանի *Ընտիր Երկեր* Հայաստանի հրատարակչութեան, Երեւան, 1962: Փակագիծերու մէջ ճշուած են էջերը:

- Լ. Բաշալեան իր նորավէպերուն աւելի շեշտուած զարդարանք, պատկերաւորութիւն եւ դունադեղութիւն տալու եւ իմաստային որոշ նրբութիւններ արտայայտելու համար, օգտագործած է նաեւ զրարարեան ոճեր ու դարձուածքներ, որոնք՝ ինչպէս զրարարեան հոլովածեւերը, չեն ազդած լեզուին ամբողջական կառուցուածքին վրայ, որովհետեւ ասոնք նոյնպէս օգտագործուած են հարկ եղած պարապաներուն ու տեղերուն: Ահաւասիկ նմուշներ՝
- ...Մատիտ ի ձեռքիմ թղթի մը վրայ խաղխղկլով (10):
- Հէզ դաստիարակն ի դառարան կշտապեցնեն (10):
- Ոչ մէկուն մտքէն կ'անցնէր արդեւ լինել անքա գործոց (13):
- Իր գրուածներէ մին զրկած էր առ Արեւելի (15):
- Փաստաբանի մի դրասենեակն էր ի Ղալաթիա (44):
- Որք տեղւոյ մօտութեան պատճառով յանձն առած են այդ խղղուկ շէնքերուն մէջ գալ մաշեցնել իրենց կեանքը (45):
- Իր շրթանցը վրայ խաղացող ժպիտն ի սուտ կհանէր իր խօսքերը (65):
- Միքէ կզրուցէր անոր ականջն ի վար (66):
- Կերպիւ իւրի վաճառականի զրարարի մը դէրքը մոռցնել տալու մտադրութեամբ (66):
- Յորում բոլոր ներկայք (79):
- Գէորգի նամակն է ուղղեալ առ Աղաւնի (106):
- Բնութիւնը միշտ գեր ի վերոյ պիտի մնայ բնապաշտ վիպասաններէն (106):
- Վրանին առջեւ նստած կրնէին իրենց ճաշը... , զոր զնել էին ի Մարսիլիայ (137):
- Յարատեւ ոսոթստում մը՝ ալիքներու կատարէն ի կատար (142):
- Ի Փարիզ նուէր ստացած զունաւոր պատկերներու գիրք մը (146):
- Իր ետեւէն քաշըչելով գայմ ընդ երկար (150):
- Տարին ի բուն աշխատեցան նոյն վաստակին համար (231):

#### ՀԱԶՈՒԱԴԵՊ ԳՈՐԾԱԾՈՒՈՂ ԲԱՌԵՐ

Բաշալեանի լեզուին մէջ ուշադրաւ է հանդիպել բառերու, որոնց գործածութիւնը ժամանակակից արեւմտահայ զրական լեզուին մէջ, կամ անգործածելի են կամ հազուադէպ գործածելի, ինչպէս՝

Մենակերպ (42), ցցունազարդ (44), ակնկառոյց (64), հափափել (յափշտակել, 84), կաշմբուռն (ուժեղ, 75), քակուք (77), եթերաճեմ (109), լուսանիւթ (123), նամէտ (խոնաւ, թաց, 124),

եղնարան (138), փոռեկտեկ (ճեղքեկ, 138), պակուցիչ (երկիւղ ազգող, 144), հրայրք (նեքքին կրակ, 204), խնծղալ (ուրախանալ, 235), ևւն . :

Նկատելի է որ Լ. Բաշալեան վերոյիշեալ բառերու օգտագործումով, իրապէս փորձած է արեւմտահայերէնը մաքրել ու դեղեցկացնել, ի սպաս դնելով իր լայնապաշար բառամթերքը: Սակայն, այդ նպատակի իրագործման ճանապարհին, ան յաճախ ինկած է ծայրայեղութեան մէջ, օգտագործելով այնպիսի բառեր, որոնց իմաստն ու նշանակութիւնը, գէթ միջին ընթերցողի մը համար, պիտի ըլլային անհասկնալի:

### ԳԱՒԱՌԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Տրուած ըլլալով, որ Լ. Բաշալեանի գեղարուեստական ստեղծագործական նիւթերը վերցուած են դլխաւորապէս Պոլսոյ միջավայրէն ու կենցաղէն, ապա զարմանալի չէ, որ ան՝ հարազատ մնալու համար այդ ժամանակաշրջանին ու մասնաւորապէս ժողովուրդին, օգտագործած ըլլայ դաւառական ու բարբառային բառեր՝ ախպականացնելու, ընդգծելու եւ «իրականացնելու» համար ժողովուրդի իսկական ղիմազիծը:

Այս տարրերու օգտագործումը կը բխի որոշ անհրաժեշտութենէ: Եթէ Լ. Բաշալեանի լեզուին մէջ դաւառական եւ բարբառային բառերը գործածուած են աւելի սակաւ, ապա հերոսներու մօտ համեմատաբար ատոնց գործակցութիւնը աւելի ակնյայտ է, որպէս-պի այդ բառերու կամ քերականական ձեւերու միջոցով, հեղինակը կարենայ պատկերացում սալ անոնց լեզուին մասին: Այսպէս՝

մարմրուկ	(24)	-	թուլացնող
կլափ	(28)	-	կոկորդի բերանի մասը
չատգրոյց	(44)	-	չատախօս
աճառուտ	(64)	-	աշխոյժ
հնհուք	(74)	-	հոգ, մտատանջութիւն
անցուկ	(103)	-	անցած
քովնտի	(103)	-	մօտ
մեզար	(156)	-	գողնոց
խմլտուք	(162)	-	խոր
կոնծեկ	(165)	-	կծկուել
պաղուկ	(167)	-	հաճելի պաղ
չարչրկել	(196)	-	չարունակ չարչարել
խեղտու	(207)	-	խենթուկ
թոմթուկել	(214)	-	կնճիռներ երեւնալ

Հասուկ	(221)	-	Հասած
Երեբտկալ	(223)	-	Երեբալ
Մսկոտ	(229)	-	չուտ մսող
Կողիկ	(230)	-	լայն փորով կաւէ աման

Լ. Բաշալեանի լեզուի առանձայատուկ ու բնորոշ կողմերէն մէկն ալ կը հանդիսանայ ինչ վերջածանցով կազմուած բառերու յաճախակի օգտագործումը:

Վերոյիշեալ ինչ վերջածանցը կ'աւելնայ բառի մը վրայ, վերջինիս տալով փաղաքշական կամ նուազական երանդ մը, անշուշտ, առանց փոխելու տուեալ բառի բառային բուն իմաստը: Օրինակ՝

Դեռարուսիկ (9), մելամաղձիկ (10), մենաւորիկ (15), սիրատենջիկ (16), մարմնատանջիկ (29), պատերազմիկ (57), համբարձիկ (75), խնկարարիկ (83), դերաշխարհիկ (87), խաղաղիկ (133), օձակերպիկ (144), սատանիկ (146), անասնիկ (151):

Լեզուական փոխազդեցութիւններու մէջ կարեւոր տեղ կը գրաւեն օտար բառերու փոխառութիւնները, որոնք կ'առաջանան ժողովուրդներու միջեւ գոյութիւն ունեցող սնտեսական, քաղաքական եւ այլ կապերու պատճառով: Այս առումով, փոխառութիւնները՝ երբեմն ակամայ, կը դառնան անխուսափելի եւ երբեմն ալ անտեղի: Փոխառութիւնները անհրաժեշտ կը դառնան, երբ լեզուին մէջ տուեալ հասկացողութեան մը համապատասխան բառը գոյութիւն չունի, կամ՝ հարկ եղած իմաստը չի տար:

Բաշալեանի լեզուին մէջ, հատուկենտ կը հանդիպինք կարգ մը օտար բառերու (Ֆրանսերէն, թուրքերէն), որոնց օգտագործումը անտեղի է եւ նոյնիսկ իր լեզուին համար վնասակար:

Սակայն, ընթերցողը հեշտութեամբ պիտի նկատէ, թէ այդ «տարրեր»ը սպրդումի, կամ անուշադրութեան արդիւնք են. որովհետեւ՝ եթէ անոր մտահոգութիւնն ըլլար ժամանակի լեզուով դրել՝ հասկնալի դառնալու համար ժողովուրդին, ապա՝ ան պէտք էր օգտագործէր աւելի մեծ թիւով փոխառեալ բառեր, ինչ որ՝ տեղի չէ ունեցած բարեբախտաբար:

Ահաւասիկ օրինակներ՝

Տոամ (32), դանարէ (70), սիկառէթ (31), օթէլ (248), պըլան (254), փէսթ (258) եւլն.:

Այստեղ, հետաքրքրական է նշել, որ Լ. Բաշալեան կարգ մը օտար բառերու համապատասխանող հայերէնն ալ օգտագործած է, ինչ որ վառ ապացոյց մըն է, թէ այդ բառերու օգտագործումը ան-

հրատեչտութիւն մը չէ եղած: Ինչպէս՝ խահուէ (30) եւ սուրճ (31) եւ կամ շէմինէ (209) եւ կրակարան:

Այս ժամանակաշրջանին, հայերէնի մէջ կը նկատուին ուղղադրական կարգ մը շեղումներ, որոնցմէ զերծ չի մնար նաեւ Լ. Բաշալեանի լեզուն: Ինչպէս՝

կծախսէր փոխանակ՝ կը ծախսէր (էջ 22)

կմնային փոխանակ՝ կը մնային (էջ 68)

կբերէ փոխանակ՝ կը բերէ (էջ 132)

կյայտնէին փոխանակ՝ կը յայտնէին (էջ 197)

կբարեւէին փոխանակ՝ կը բարեւէին (էջ 254)

\* \* \*

Եթէ Լեւոն Բաշալեան դրականութեան պատմութեան մէջ կը ճանչցուի որպէս «դասալիք», ապա հայոց լեզուի պատմութեան մէջ կը ճանչցուի որպէս յառաջադէմ ու անխոնջ մարտիկ, որ ոչի ի բերին պայքարեցաւ յանուն հայերէն լեզուի անաղարտութեան ու մշակութամեծութեան, դարդացման ու բարգաւաճման:

Եզրափակելով, կրնանք իրաւամբ ըսել, թէ Լ. Բաշալեան հանդիսացաւ արեւմտահայ դրական լեզուի արժանաւոր կերտիչներէն ու դափնեկիրներէն մին, որ շնորհիւ իր լեզուական բազմաճմուտ պաշարին, պերճ ու ինքնատիպ լեզուին, կրցաւ հայերէնը մաքրադործել, յղկել ու մանաւանդ «դրականացնել»: Աւելին՝ իր ստեղծագործութեան զեղարուեստականութեան արժէքը միախառնուելով հարուստ բառապաշարին, ճարտար լեզուին, պատկերաւոր ու խօսուն ոճին դարձաւ կուռ ու անքակտելի ամբողջութիւն մը:

## ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՂԲԻՒՐՆԵՐ

1. Ա. Մանուկեան - «Լեւոն Բաշալեան», Երևան, 1969:
2. Ա. Սուքիասեան - «Հայոց լեզուի հումանիշմերի բառարան», Երևան, 1967:
3. Լ. Բաշալեան - «Ընտիր նրկեր», Երևան, 1962:
4. Մ. Ասկէրեան - «Առձեռն բառարան Հայկազեան լեզուի», Վենետիկ, 1865:
5. Լ. Բաշալեան - «Նորավէպեր եւ պատմութեան», Փարիզ, («Լ. Բաշալեան եւ իր դործը՝ Ա. Զօպանեան»):
6. Ստ. Մալխասեան - «Հայերէն բացատրական բառարան», Պէյրութ, 1955, 4 հատոր:

**THE LEXICON OF LEON PASHALIAN**

BAROUYR AGHBASHIAN

In the 1880's the development of the west Armenian realist literature helped to the enrichment of the contemporary language. One of the main concerns of the realist writers was to make the language understood by the layman, while raising it to the standards of developed foreign literary languages.

Leon Pashalian is one of the realist short story writers of the 1880's. With this article the author studies the lexicon of Leon Pashalian and his contribution to the development of the west Armenian literary language.